



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material



76

2

L-85

my. w6

2010

# ՀԱՅԱՆ

ԿԵՆՑԱՂՈԳՈՒՏ ԳԻՏԵԼԵԱՑ

Ա.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՎՏՈՒԱԾԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԴԱՍ ԵՕԹՆԵՐՈՐԴ



ԻԹԷՌԴՈՍԻԱ

Իսպարանի Խալիկեան Ուսումնարանի Հայոց

1861.



**ՊԱՏՄՈՒԹԻՒՆ**

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

## ԱՍՏՈՒԱԾԱՇԽԵՆՎ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ

# ԱՍՏՈՒՐԱՆԴԻՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

**ԴԱՍ ԵՈԹՆԵՐՈՐԴ .**

ակոք նահապետը ԲԵԹԵԼ ըսուած տեղը տեսած տեսիլ  
ՔԵՆ ոյժ առած' գնաց իասաւ Միջագետաց Խառան  
քաղաքին քովի դաշտը իրիկուան դէմ. տեսաւ որ  
հովիւներն ետեւէ ետեւ կքըշեն կբերեն իրենց ոչխարները այն  
դաշտին մէջի ջրիորին քովն որ ջուր խմցնեն անոնց. Եւ ինչ-  
պէս որ իրենց սովորութիւնն էր՝ կսպասէին ամէն հովիւներու  
գալուն որ ջրիորին բերանին վրայ եղած մեծ քարը մէկդի  
առնուն, ու ոչխարներուն ջուր տալէն ետեւ՝ նորէն այն քա-  
րով փակեն ջրիորին բերանը: Ցակոք հովիւներուն հարցուց  
իմացաւ իւր մօրեղբօրը՝ Լաբանին՝ ու անոր ընտանեաց առող-  
ջութիւնը: Այն միջոցին Լաբանայ աղջիկը Ռաքէն ալ իրենց  
ոչխարները դէպի այն ջրիորը քշելու վրայ էր: Այս լսելով՝ չը-  
մոռնամք, պատուական ժողովականք, որ հովուութիւնը (չօ-  
պանութիւնը) այն ժամանակներն ալ իիմակուան պէս անպա-  
տիւ արիեստ մը չէր, ընդհակառակն' շատ պատուաւոր վիճակ  
է, ինչպէս նաեւ երկրագործութիւնը: Այսքանը միայն քաւա-  
կան կիամարիմք առ այժմ յիշեցնել՝ թէ ո՞ր եւ իցէ արիեստի  
պատիւր աւելցրնողն ալ մարդն է, պակսեցընողն ալ մարդք:

Յակոբ Ռաքէլին ո'վ լինելը իմացածին պէս, բնական ուժէն զատ նոր ոյժ մը եկաւ վրան. գնաց ջրհորին բերնի քարը մինակ ինքը մէկողի գլորեց, ջուր տուաւ մօրեղօրը ոչխարներուն. յետոյ իասկըցուց Ռաքէլին իրեն ով լինելը, իամբուրեց զինքն ու լացաւ ուրախութենէն:

Տուն վազեց Ռաքէլ, պատմեց իրեն հօրն ու մօրը Յակոբին եկածը. Լաբան իսկոյն վազեց՝ Յակոբայ առշեւն ելաւ, գրկեց իամբուրեց ու տուն տարաւ իարկեց ամենայն սիրով:

Սուրբ գրոց այս պատմութենէն եւ ուրիշ շատ պատմածներէն յայտնապէս կերեւնայ որ ի՞նչպէս իին նահապետաց մէջ շատ մեծ' անուշ եւ գովելի քան էր իրաւամբ ազգականի սէրը, այսինքն այն սէրը որ աստուածադիր օրինօք առաջ կուգայ արենակցութենէն, եւ կիաստատուի՛ նոյն տանը մէջ, նոյն սովորութիւնները, նոյն զգացմունքները, նոյն մտածութիւններն ունենալով։ Այս գեղեցիկ սէրը պէտք էր որ մարդկանց մէջ անէր աւենար՝ քանի որ քաղաքականութեամբ կյառաջանան ու կըարակնան. եւ սակայն արդէն դիտուած՝ զարմանալի, մանաւանդ. թէ շատ ցաւալի ճշմարտութիւն մի է որ եւրոպական բարեկիրծազգաց մէջ ընդհանրապէս ազգականաց սէրը այժմ այնպէս տաք, այնպէս սաստիկ չէ՝ ինչպէս արեւելեան ժողովրդոց մէջ մինչեւ ցայժմ, թէպէտ եւ եւրոպացիք ալ երես կուտան իրենց զաւակներուն, երեմն նաեւ աւելի քան թէ արեւելցիք։ Այս բանիս գլւաւոր իաւանական պատճառներուն վրայ ուրիշ անգամ առիթ կունենամք խօսելու։ Առ այժմս այսքանը միայն ըսեմք թէ շատ փափաքելի է որ ընտանեկան սիրոյ գեղեցիկ կատարելութիւնը չկորսընցընէ մեր ազգն ալ օտար ազգաց այս կողմանէ տուած չար օրինակին իետեւելով։

Յակոբայ գալը մէկ ամիս որ եղաւ, դարձաւ ըստ անոր

Լաբան Թէ «Թէպէտ դուն իմ եղբայրս ես, չեմ ուզեր որ ծրի ծառայես ինձի. ըսէ՛ Թէ ի՞նչ վարձ կուզես»։ Լաբան երկու աղջիկ ունէք. մէկուն անունը Լիա, մէկալինը Ռաքէլ. Լիային աչքերը ցաւոտ էին, Ռաքէլ շնորհալի կերպարանքովն աւելի սիրելի եղաւ Յակոբայ, եւ առաջարկեց Լաբանին որ եօթը տարի ծառայութիւն ընէ քովը՝ Թէ որ Ռաքէլը իրեն տայ. Լաբան ալ խօսք տուաւ: Եօթը տարին Յակոբայ համար խիստ շուտ անցան, այնչափ ժամանակի մէջ քաշած նեղութիւններն ալ աչքին ամենեւին չերեւցան. եւ պատճառը Ռաքէլին վրայ ունեցած սէրն էր, ինչպէս որ կըսէ սուրբ գիրքը: Սիրով եղած աշխատանքին առաջին վարձը՝ այս աշխատանքին Թեթեւ երեւնան է:

Երբոք եօթը տարին լմընցաւ, Լաբան մեծ հարսնիք ըրաւ՝ իբր Թէ Ռաքէլին համար, բայց հարսնիքէն վերջը Յակոբ նայեցաւ որ իւր հարսը Ռաքէլը չէ, Լիան է, գանգատ ըրաւ Լաբանու խարդախութեանը դէմ: Այն ատենի հարսերուն ալ քողով ծածկուած լինելուն այս ալ մէկ ապացոյց է: Յայտնի բան է որ քողով պսակուիլը բաց գլխով պսակուելէն աղջկ է ըսերու միտք չունիմք. տեղն ու ժամանակը մարդկանց սովորութիւնները հարկաւ կփոփոխեն. բայց ամենուն ալ պէտք է փափաքելի լինի այս բանս որ պարկեցտութեան ու համեստութեան պատկառելի ու շնորհալի քողը ոչ երեք պակաս լինի հարսերուն գլխէն ու երեսէն: Լաբան Յակոբայ իրաւացի գանգատին դէմ անիրաւ պատասխանը արդէն պատըստեր էր, անիբաւառութիւնն ալ խարդախութեանը վրայ աւելցուց ու պատասխան տուաւ Թէ «Մեր տեղին սովորութիւնն այս է որ պգտիկ քոյը մեծ քուրէն առաջ չեն կարգեր, դուն Թէ որ Ռաքէլն ալ կուզես առնուլ, եօթը տարի ալ նորա համար պէտք է ծառայես»։ Չէ չըսաւ Յակոբ, ու եօթը տարիէն Ռաքէլն ալ առաւ: Ռաքէլա-

ուաջ ամուլ էր, իսկ Լիան իրեն պակասութեանը միսիթարանք այս հւճեցաւ որ բազմածին եղաւ. բայց քանի մը տարիէն Աստուած Ռաքէլի ալ որդի մը տուաւ, որոյ անունը դրաւ Յովսէփ:

Այն ատեն Յակոբ իրաման ուզեց Լաբանէն որ առնու ընտանիքն ու դառնայ երթայ իւր երկիքը. բայց Լաբան չէր ուզեցը թողուլ. «Քու ոտքդ ինձի բարեբաղդութիւն (ուղուր) բերաւ. ուստի ըսէ ինձի, ըսաւ, ի՞նչ վարձ կուզես տամ քեզի, միայն թէ քովէս մի' երթար»: Լաբան իրեն համար Յակոբայ պէս սիրով ու հաւատարմութեամբ ու գրեթէ ձրի աշխատող մը գտեր էր, անո՞ր համար չէր ուզեց թողուլ որ երթայ քովէն. չէ նէ այս մարդուն ոտքը ուղուր Ե' մէկալինը ուղուր չէ ըսող բարեմիտներէն չերեւիր: Յակոբ Լաբանայ անիրաւութիւնսերը այն անգամ երեսին չտուաւ. միայն այս ըսաւ թէ «Որովհետեւ դուն ալ կճանչնաս որ իմ քու քովդ գալէս իվեր Աստուած յաջողութիւն տուաւ քու գործերուդ, ես ալ քեզմէ նոր վարձ չեմ ուզեր: Ես նորէն առաջուան պէս քու ոչխարներդ կնայիմ. բայց միայն այս պայմանը դնեմք մեր մէջ որ այսուհետեւ ոչխարներուդ ու այծերուդ մէջ որչափ որ մէկ գունով կան' քեզի լինին, եւ ո՞րչափ որ խատուտիկ ու պիսակ (ալաճա) ծնանին' ինձի»: Հաւանեցաւ Լաբան, եւ Աստուած Յակոբայ բանեցուցած բնական հնարքին յաջողութիւն տուաւ. այնպէս որ քիչ ժամանակի մէջ շատ հարստացաւ Յակոբ՝ ոչխարներով, ուղտերով, էշերով ու ծառաներով:

Լաբանու որդիքը տեսնելով Յակոբայ կարգէ դուրս կերպով մեծնալը, սկսան վրան նախանձիլ ու ըսել թէ մեր հօրը փողովը հարստութիւն ժողվեց: Զանձրացաւ Յակոբ Լաբանու անիրաւութիւններէն ու նորա որդւոցը բամբասանքէն. այնչափ սիրով, հաւատարմութեամբ, չարքաշութեամբ աշխատի ու դարձեալ ութիշը կունցկէն հարըստացած սեպուի՛. ասոր չկըցաւ

համբերել. խորիուրդ ըրաւ Ռաքէլի ու Լիայի հետ, ու Աստուծոյ իրամանովը որոշեց որ դառնայ իւր հայրենիքը։ Լաբանին կուտասէր բնութիւնը գիտնալով՝ չուզեց անոր իմացընել իւր միտքը, ու երբոր նա իրեն ոչխարները խուզելու գնացած էր՝ ժողվեց Ցակոբ ունեցած չունեցածն ու ճամբայ ելաւ։

Երեք օրէն վերջը իմացաւ Լաբան Ցակոբայ ըրածն ու իւր մարդիկներովն ընկաւ ետեւէն։ Աստուած տեսիլքով ապսպից Լաբանին որ չարութիւն մը չընէ Ցակոբայ. ըսել է թէ Լաբանին միտքը շատ գէշ էր, բայց Աստուծմէ արգելուեցաւ։ Զարմանալի՛ բան. այսպէս ուրեմն երեմն ոչ միայն մեզի կօգնէ Աստուած' որ մեր քաշած հալածանքներուն նեղութիւններուն դիմանամք, հապա նաեւ մեր թշնամեաց անզգամութեանն աւ չափ կդնէ։ Ո՞րչափ մեծ մշիթարութիւն պէտք է լինի այս բանըս արդարներուն։

Գաղաադու լեռներուն քովը հասաւ Լաբան Ցակոբայ ետեւէն. «Ի՞նչ է այս քու ըրածդ ըսաւ, որ գողի պէս' ունեցած չունեցածդ ժողվեցիր ու ինձմէ ծածուկ ճամբայ ելար. միթէ չէի՞ր կընար ինձի ալ մէկ խօսքով մը իմացընել, որ գոնէ աղջիկներուս ետքի բարեւս տայի, կամ թէ կարող չէի՞ ուրախութեամք' հարկիքներով ու նուագարաններով ճամբել ըզքեզ։ Դնեմք թէ հօրդ տունը դառնալ ուզեց սիրտդ ու դարձար. հապա իմ աստուածներս ինչո՞ւ գողցար։ Նաւատա որ մեծ գէշութիւն կընէի քեզի. գնա աղօթք ըրէ որ քու հօրդ Աստուածը երեկ ապսպից ինձի որ վնաս մը չիացընեմ քեզի»։ Նատ անգամ չար ու անզգամ մարդիկ ալ լեզուանի կլինին Լաբանայ պէս. բայց թէ որ իրենց ըրած անիրաւութիւնները չմունային, անտարակոյս կարծ կլինէր իրենց լեզուն։

Ցակոբ պատասխան տուաւ թէ «Ծածուկ ճամբայ ելլելուս պատճառն այս էր միայն որ դուն նորէն դժուարութիւններ

չիանես, ու կանայքս կամ զաւկըներս ծեռքէս չքաշես չառնուս. իսկ քու կուռքերդ ո՛վ որ առեր է մահու արժանի է. փնտոէ նայէ, կուռքերդ չէ որ' քու բաներէդ մէկ բան մըն ալ կգըտնե՞ս իմ քովս. այն ատեն ի՞նչ կուզես ըրէ»: Ցակոք չէր գիտեր որ Ռաքէլ իրաւի Լաբանայ կուռքերը, — այսինքն տնական աստուածները՝ որ թերափք ալ կըսուէին, — իետը ունենալ ուզելով գողցեր առեր էր ու իրեն հեծած ուղտին վրայ դրեր էր ծրաբով: Լաբան գնաց ամէն տեղ փնտուեց կուռքերը, չգտաւ. Ռաքէլն ալ ուղտէն վար որ չիջաւ գողութիւնը չբռնուեցաւ: Այն ատեն Ցակոք աւելի պարզերես ելլելով՝ ճայնը բարձրացուց Լաբանու վրայ ու անոր անիրաւութիւնները երեսին զարկաւ. «Ի՞նչ է այս քու ինձի ըրածդ, ըսաւ, որ քսան տարի քովդ ծառայելէս ետեւ, գիշեր ցորեկ այնքան չարչարանք քաշելէս ետեւ, ոչ միայն վարձ մը չտուիր ինձի, հապա նաեւ ելար հիմա ետեւէս ընկար, վրաս գողութիւն ճգելով բաներս տակնուվրայ ըըիր. ի՞նչ գտար տեսնեմ: Քու չարութիւնդ այնչափ է որ աղէկ գիտեմ ես թէ դուն կարող էիր այսօուան օրս ամէն ունեցածներս ալ քաշել առնուլ ծեռքէս, ու առանց մէկ բանի մը զիս ճամբայ դնել. աղէկ որ իմ հարցս Աստուածը տեսաւ իմ քաշած նեղութիւններս՝ տառապանքս, ու երեկուան օրը սաստեց քեզի»:

Լաբան Ցակոքայ իրաւացի խօսքերուն դէմ պատասխան մը չունէր տալու. «Քու կանայքդ իմ աղջիկներս են, զաւակներդ իմ թոռերս են, ոչխարներդ ամէնն ալ իմս են, ըսաւ. բայց այն մէկդի թողումք. արի բարեկամական ուխտ ու դաշինք դնեմք մէջերս, եւ այս բլուրն ու քարերը վկայ լինին մեր դաշինքին»: Հաւանեցաւ Ցակոք, ու երկուքն ալ երդում ըըին իրարու դէմ թշնամութիւն չընելու: Կերան խմեցին այն տեղն ուրախութեամբ, ու Լաբան երկրորդ օրը համբուրեց իրեն զաւակներն ու թոռերը, եւ դարձաւ իւր երկիրը:

Աստուածաշունչը չըսեր մեզի թէ Ռաքէլի գողցած կուռքերն  
ինչ էին. բայց մեկնիչները կարծիք կընեն թէ անոնք ոսկիէ  
կամ արծաթէ կամ ուրիշ նիւթերէ շինուած զանազան մանր  
կուռքեր, ձեւեր, կերպարանքներ էին, եւ կաբան ու իւր ըն-  
տանիքը՝ աստուածապաշտ ալ լինելով՝ կիաւատային աւելորդա-  
պաշտութեամբ թէ այն բաները՝ այն թլը սը մներ ը իրենք ի-  
րենց ոյժ մը ունին մարդուս բաղդը բանալու, իիւանդու-  
թիւնները առողջացընելու, փորձանքներէ պահելու, եւ մին-  
չեւ լինելու բաները առաջուց գուշակելու. ինչպէս որ մինչեւ  
ցայժմ կգտնուին ամէն ազգաց մէջ ալ, մանաւանդ Մահմէ-  
տականաց մէջ, այս աւելորդապաշտութիւնն ունեցողներու  
թլը սը մ ըսուած բաներուն հաւատացողներ : — Ինչո՞ւ համար  
գողցաւ արդեօք Ռաքէլ այն կուռքերը: Ոմանք կըսեն թէ ա-  
նոնց գնոջ բաներ եղածին համար վերուց, որպէս զի անով  
կաբանին Թակոքայ ըրած անիրառ զըկանքներուն տեղը փոք-  
րիկ փոխարէն մը ծեռք ծգած լինի բայց այս հաւանական  
կարծիք մը չէ, վասն զի Ռաքէլին ըրած գողութիւնը աւելի  
կծանրանայ՝ թէ որ այս մտքով էր ըսեմք: Ուրիշները կարծիք  
կընեն թէ անո՞ր համար վերուց Ռաքէլ իւր հօրը տնէն այն  
թերափիները, այսինքն կուռքերը կամ թլըսըմները, որ կուպաշ-  
տութիւնն ու աւելորդապաշտութիւնն ալ վերնայ անկից . բայց  
այս ալ հաւանական չէ. վասն զի կաբան կարող էր անոնց  
տեղը ուրիշ թերափիներ գտնել կամ ինարել. Այս յայտնիէ  
նաեւ սուրբ գրոց պատմութենէն որ Թակոք այն Ռաքէլի գող-  
ցած թերափիները եւ թլըսըմները առաւ վերջը Աստուեոյ հրա-  
մանաւը իւր ընտանեացը ծեռքէն ու ծառի մը տակ թաղեց  
կորսընցուց: — Այսպէս ահա պարտք է ամենայն բարեպաշտ  
տանուտէններու ու տանտիկիններու որ իրենց մէջ մտած ա-  
ւելորդապաշտութիւնները վերցընեն, եւ իրենց յոյսը միայն

Աստուծոյ ողորմութեանն ու նախախամութեանը վրայ դնեն,  
եւ ոչ թէ քժժանքներու, թլքսըմի մատնիներու, հիլուններու,  
ծրաբներու, ամնջան խօսքերով կախարդական գրուածքներու,  
ձեւերու, նշաններու եւ ուրիշ հեթանոսական արարմունքներու:  
Վրայ: Միյաստառը յարդովի յա ուրաբառաւ ծառապատճեանը յցված  
է Յակոբ ճամբան քանի որ առաջ կտանէր, այնչափ վախնար  
կասկածք կտիրէր վրան թէ արդեօք իւր եսաւ եղբօք ոխա-  
կալ բարկութենէն ազատ պիտի մնա՞յ թէ ոչ: Հըեշտակներու  
բազմութիւն մը փեսաւ ճամբուն վրայ, որ իրեն պահպանու-  
թիւն կընէին ու ճանապարհակից կլինէին, ու սիրտ առաւ,  
բայց մարդկային խոհեմութիւնն ալ ձեռքէ չթողուց: Մարդ-  
գրկեց ենաւայ, խոնարհական ու անուշ խօսքերով իմացուց  
իւր գալը, եւ խնդրեց որ իշաշոյ աչքով նայի իրեն ու ընտա-  
նեացը վրայ: Եսաւ Յակոբայ գալը լսելուն պէս' իւր մարդիկ-  
ներէն չըրս հարիւր հոգի առաւ հետն ու առջեւ գնաց: Մար-  
սակեցաւ Յակոբ, ու բոլոր սրտովը Աստուծոյ ապահնեցաւ,  
բայց նորէն ձեռքէ չձգեց մարդկային զգուշաւորութիւնը: Հարիւ-  
րանոր այծեր, ոչխարներ, ուղտեր, ցուլեր ու ծիեր զատեց  
իւր հետը բերածներէն, խումբ խումբ բաժնեց զանոնք ու ծա-  
ռաներուն ձեռքը տուաւ որ իրարմէ հեռու հեռու մնալով՝  
դէպի ենաւ իրենց պատահի ու հարցընէ թէ « Ի՞նչ են ատոնք »,  
պատասխան տան ամէն մէկը թէ « Քու Յակոբ ծառայիդ ըն-  
ծաներն են որ իրեն տիրոջը ենաւայ կղրկէ. ինքն ալ ահա մեր  
ետեւէն գալու վրայ է »: Ուստի պատմեցու այ ցժմիադն Յար-  
դու իսկ ինքը Յակոբ ընտանիքն ու աղախիններն առաջ՝ ամենէն  
ետեւ մնաց, ու կամաց կամաց առաջ կերթար: Այս գիշերը  
տեսիլք մը տեսաւ Յակոբ, յորում հրեշտակը կտրին երիտա-  
սարդի պէս հետը մենամարտելու կերպով գօտէկորութիւն ը-

րաւ մինչեւ առաւօտ ու թողուց որ Յակոբ իրեն յաղթելու պէս  
լիսի, եւ անով սիրտ առնու որ Աստուած հետն է, ուստի ոչ  
նսաւ եղբայրը եւ ոչ ուրիշ մարդիկ չեն կընար իրեն յաղթել:  
Վերջապէս երիտասարդը Յակոբայ ոտքին ջիղը բռնեց ու այս-  
պէս տրորեց որ Յակոբ ցաւէն թողուց, եւ իմանալով որ հրեշտակ  
Է ինտը կընուողը՝ խնդրեց որ առաջ օրինէ զինքն ու այնպէս  
երթայ: Այս ատեն հրեշտակը Յակոբայ անունը դրաւ Խորայէլ,  
որ աստուածատես կամ աստուածազօր կնշանակէ, եւ  
«Դուն որ Աստուծոյ ինտ մենամարտելու դիմացար, մարդկանց  
դէմ եւս առաւել զօրաւոր լինիս» ըսաւ: Եւ ահա այն ատե-  
նէն այս Խորայէլ անունը մնաց Յակոբայ զրայ: Նորա զաւակ-  
ներն ալ ըսուեցան ոք դիք Խորայէլի կամ Խորայէլացիք,  
եւս եւ Խորայէլ: Մինչեւ հիմայ ալ Հըեաները իրենք գիրենց  
Խորայէլացի կամ Խորայէլեան անունը կուտան պարծանօք,  
երբեմն ալ Եքը ըայեցի անունը՝ Մեմայ Եք Եք որդւոյն փանու-  
նէն: Մեր մէջն է միայն որ Հըեայ ըսուած են հին ատեն-  
ներէ իվեր, որ նոյն Եքը այեցի անունին փոխուածնէ:

Երբոր իեռուանց տեսաւ Յակոբ եսաւայ գալը, իւր ընտանի-  
քը Երեք խումբ բաժնեց. Երկու աղախինները իրենց տղոցմովը  
առաջ անցուց, նոցա ետեւէն դրաւ Լիան իւր զաւակներովը,  
յետոյ Ռաքէլն ու Յովսէֆը. իսկ ինքը ամենէն ալ առաջ ան-  
ցաւ, ու դեռ եղբօրը քով չիասած՝ եօթն անգամ Երկրպագու-  
թիւն ըրաւ անոր, ինչպէս որ այն ատենի սովորութիւնն էր:  
Նսաւ վազեց Յակոբայ առջեւը, վիզը փաթթուեցաւ, գրկեց ու  
համբուրեց, ու Երկուքն ալ լացին: Յետոյ Նսաւ Յակոբայ կա-  
նայքն ու զաւկըններն որ տեսաւ, հարցուց թէ «Ասոնք ի՞նչ են:  
— Աստուծոյ ինձի պարգևած զաւակներս են» ըսաւ Յակոբ:  
Նոքա ալ կարգաւ Եկան Երկրպագութիւն ըրին Նսաւայ: «Հա-  
պա այն կարաւանն ի՞նչ էր, ըսաց Նսաւ, որ առաջ պատահե-

ցաւ ինձի; — Շառայիդ ընծաներն էին քեզի» ըսաւ թակոբ: «Ես ալ շատ ունիմ, եղբայր, ըսաց եսաւ, քուկո քեզի թող մնայ»: Բայց թակոբ շատ աղաճանքով ընդունելի ըրաւ եսաւայ իւր ընծաները: Եսաւ ուզեց որ թակոբայ եւ անոր ընտանեացք ճամբայ ցուցընէ եւ օգնէ այն ճամբորդութեանը մէջ անձամբ եւ իւր մարդիկներովը. բայց թակոբ տղոցը փոքրկութեանը պատճառով շնորհակալ եղաւ, եւ այնպէս սիրով բաժնուեցան իւրամէ, ու եսաւ իւր տեղը դարձաւ:

Այս պատմութեան վրայ թեմեւութեամբ կամ վեր իվերոյ նայողին թերեւս այնպէս կերենայ որ իւր թէ թակոբայ ըրած խոնարիութիւնները վախէն լինելով՝ քան թէ սրտանց, կեղծաւորական էին, բայց այսպէս մտածողը կխաթուի: Այժմու անձնասէր ինքնահաւաւան մարդիկներէն շատ աւելի լաւ գիտէր թակոբ որ մարդուս ճշմարիտ պատիւր յորո՞ւմ է. գիտէր թէ ո՞րչափ ճշմարիտ է այն ռամկական առակն որ կըսէ թէ «Պատիւր ծախու առ անպատիւ մարդէն», որով յայտնի կընես քու անկէց շատ աւելի պատուաւոր լինելու: Գիտէր որ խոնարիութիւնը մի միայն կարճ ճանապարհ է խաղաղութեան եւ հաշտութեան, եւ աւելի գօրաւոր զէնք է անմեղ մարդուն ձեռքը ընդդէմ իւր անիրաւ ու գորոզ թշնամոյն՝ քան թէ իսլամ տութիւնն ու բարկութիւնը: Գիտէր որ մարդուս շատ աւելի մեծ պատիւ է ինքը իւրեն յաղթելը, քան թէ իւրեն չարժող թըշնամիներուն: Գիտէր որ ատելութիւնն ու ոխակալութիւնը եթէ անմեղ մարդու դէմ է, ցած խելքի ու չար սրտի նշան է. եւ եթէ եսաւ դեռ ետ չէր կեցած իւրեն դէմ ունեցած ատելութիւնէն, պէտք էր որ թակոբ իւր խոնարիութեամբն ու անուշ քաղաքավարութեամբը յաղթէր անոր ու սիրտը կակըղցընէր: Եւս առաւել անո՞ր իամար իարկ իամարեցաւ թերեւս թակոբ այն խոնարիութիւններն ընել որ միտքն էր իւրեն ատենով

Եսաւայ գլխուն անմեղաբար բերածները. այսինքն անոր անդրանկութեան իրաւունքն ու հօրը օրինենքները յափշտակելը.) որով եւ այնչափ բարիքներու եւ յաջողութեան տէր եղած լինելովը՝ կրնար Եսաւայ նախանձն ու ին թշնամութիւնը աւելի գրգռել իրեն ու իրեններուն դէմ:

Յակոբ իւր հօրը տունը հասնելին առաջ գնաց բեթէլ, ուր որ առաջին տեսիլքը տեսեր էր. իոն թաղեց այն Ռաքէլին գողցած ու իետը բերած աւելորդապաշտական թերափներն ու թլրսըները, յետոյ իրեններովը մէկտեղ պատրաստուեցաւ ու զոհեր մատոյց Աստուծոյ: Այն տեղը Աստուած նորէն երեւցաւ, սիրո տուաւ Յակոբայ, եւ առաջին խոստմունքները նորոգեց:

Յակոբայ բարեպաշտութիւնը այն միջոցին աւելի ալ կարօտ գտնուեցաւ այնպիսի աստուածային միխթարութեան. վասն զի Ռաքէլ երկրորդ որդւոյն աշխարհք եկած ատենը վախճանեցաւ բեթղեիեմին քովը, անոր համար տղուն անունն ալ Բենիամին դրին, որ որդի ցաւոց ըսել է: Եւ այնպէս Յակոբայ որդիքը 12 իատ եղան:

Ետոյ հասաւ Յակոբ իւր հօրը տունը, եւ ուրախացուց իրեն ծերունի պատուական ծնողքը: Խսահակ նահապետը անկէց ետքն ալ տասը տարիի չափ ապրեցաւ, ու 180 տարեկան ատենը վախճանեցաւ. Յակոբ ու Եսաւ որդիքն ալ գնացին ու մեծ պատուով զինքը թաղեցին:

Զարմանալի է սուրբ գրքին այն խօսքը՝ որով Խսահակ նահապետին, ինչպէս նաեւ ուրիշ արդարներու վախճանիլը պատմած ժամանակը կըսէ թէ «եւ պակասեալ Խսահակայ մեռաւ, եւ յաւելաւ յազգ իւր ծերացեալ եւ լի աւուրբք:— Խսահակ աշխարհիս երեսի մարդկանց համրանքէն ելաւ, ու իրեն նախնեաց ու ազգականաց քովը գնաց՝ ծերացած ու օրերը լեցուած»:

Յիրաւի, արդար մարդը աշխարհէս որ կելէ՛ այն պանդխտին  
( Խարեւի մարդուն ) կնմանի որ իրեն չաքարուած օտար եր-  
կրէն վերջապէս կազատի ու իւր բուն հայրենիքը կերթայ՝ հետր  
տանելով իրեն վաստըկած առաքինութիւններն ու ըրած աղէ-  
կութիւնները, որ ծերութեանը ամենէն գեղեցիկ զարդարանք-  
ներն են : Երանի՛ այն սուրբ նահապետաց նման կեանք ան-  
ցընողներուն այս սուր աշխարհիս երեսը, եւ նոցա նման վախ-  
ճանողներուն :

Յո Ծայսից մայացածար բարձր ճայծք զամք Յո ծայրուք  
Յո արժմունացուայ յամային պատմմաց լաւն, պատմաց լուն  
ապրութ մշկու ծաւոտով զրու մին : լածուով լիսան գմնոր  
: լիքազու պատմանասն միջաւու ու լազուու արաւ աղիս  
աօցաթ յա վիրա միջոցն միա զայտնառազարդ լուսուն  
լիր նոսի : մաս հազարինի միջածաւուա փայտաւ նոր լուսուր  
մասայի զմնուտ ծայմ զմնասիւ լիսուրու բազութ լիյուն  
յա միւռուն մուրու դանաի զուս : զիս մինչեւնմ : ար  
օփած սշամիւ ու : չ մոց ուսու գրու զա , միջ բ մզնադշն



մար առի չ զգիրոյ լազ  
մեցի քաքասիաց ու մաս զօյնա նասան լուսն  
զիմնա զամրամաս մայիսուուս լիմողնն  
մաս մայիսուս օտ լիման գուստ յա մզան  
ծմն ու միջամք յա մզնու լոյն : արամանայի զմ  
: միքիան զմնիք լուրուայ  
ամամ թամասու յոյս զգսու միզն զուս չ զիտմանիան  
նանասա զյմանայի ուղմաց բար զիտս մամ ունաշնի միտամ  
ու , առ ոմն բամամազ բանայուր ու չ նոր զիտսնանան  
քա թամասու : զգսուրու իլ ու բամբադու ու զաւ արմու  
սիստ միզն ու , առ միզնայնամ զմոլ լոյս լիսն սիզնայ  
: ան ուղի զգմոյ ու նորադու թամ զիս զամութարքու ու զամ

76

0023390

2013

